Ն՝ 4229 1879, ԴԵԿՏԵՄԲԵՐ 8 ՇՈՒՄԱՆ ԻՐԹԷՍԻ — ԵՐՄԻՆՃԻ ՍԷՆԷ — ԱԼԱՖՐԱՆԿԱ 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ ՇՈՒՄԱՆ ԻՐԹԷՍԻ Ն՝ 4229

ԳԻՆԸ

Իսթանպոլ իչին՝
Պիր սէնէ, մէհիտիյէ 10
Ալթը այ՝ » 5
Իւչ » » 2 ½

Թաշրալար իչին
Պիր սէնէ, մէհիտիյէ 12
Ալթը այ՝ » 6
Իւչ այ՝ » 3

Բոսթա իւճրէթի պէզէ այիտ տիր։

Պիր նիւսխէ 40 փարա մէթալիք

Անանուտի Էֆրատար

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իչին սա թերը 3 ղ.
Իքլինճի » » » 2 »
Իւչիւնճիւ » » » 1 »

Իլան սըրասընա գոնուլմասան իլանաթ ու իսթարաթըն սաթիրը 5 ղ.

Մէքթուպլար Կ. Ց. Փանոսեան իմինէ եազըլըր։

Իսթանպոլտա, Գալաթատա Բէնշէնպիհ-պազարընտա Իրսի խանընտա Ն՝ 41։

ՄՈՒՀԱՐՐԷՄ 1297 — ՄԻԻՆԱՏԻՒ ԷՐՃԻԵԱՍ — ԹՐՇՐԻՆԻ ԷՎԼԷԼ 8 — 1296

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լօնտրա, 18 դեկտ.

Բեռապուլ էհալիսինին ասքարը մինասէպաթլարը օլտըղը ժէնէրալ Բօպէրթսէ պիլտիրիլմիշ տիր։

Պէրլին, 18 դեկտ.

Գոնթ Շուվալօֆ, իւչ իմբէրաթօրլար պէյնինտէ եէնի պիր իթթիֆագ էսասընը գարարլաշթըրմագ իչին, Վարզէնտէ բրէնս տը Պիսմարգ իլէ մուխապէրաթա կիրիշմիշ տիր։

Պէրլին, 48 դեկտ.

Իմբէրաթօր հազրէթլէրի, Ավստրիա վէ Մաճար մէպուսանը ըէյիսլէրինէ ճէվապ վիրտիյի սըրատա, Ավստրիա վէ Մաճարիսթան տէվլէթինին պիլճիւմէ տէվլէթլէրէ մինասէպաթը տօսթանէտէ պուլունտուղունու, վէ Ավստրիա–Մաճար հիւքիւմէթի իլէ Արմանեա միանընտա ճէրէեան իսէն մինասէպաթը տօսթանէ, սուլհ ու սալահը ումումիեէ իչին եէնի պիր թէէմինաթ օլտուղունու պէեան, վէ Պէրլին մուահէտէսինին թէմամի իճրասը յա, Պազանիմ ճէղիրէսինտէ ասայիշին սուրէթը գաթիէտէ իատէ իտէճէկլինի մէմուլ էյլէմիշ տիր։

Լօնտրա, 19 դեկտ.

Ժէնէրալ Կոկ, Թէրտօլի.ը գալէասընտա պինլերճէ Զիզլիլեր թարաֆընտան մուհասարէ իտիլմիշտիր։

Բէթրսպուրկ, 19 դեկտ.

Զապիթէէ խասա գօմանտանը ժէնէրալ Տրրէնթելէգ իսթիֆասընը վերմիշ տիր։

Բէթրսպուրկտա կիզլի պիր մաթպասա պուլունմուշ տուր։

Մօսգու վալիսինէ սուլի գասա օլընմըշ իսէ տէ, միւմանիլէյհէ պիր զարար իսապէթ իթթիրիլէմէմիշ տիր։

ԱԺԱՆՍ ԲԷՕՑԹԸՐ

Լօնտրա, 18, դեկտ.

Գալկիւթատան պու սապահ.քի թարիխլէ օլարագ ալընան պիր թէլէկրաֆնամէ, ժէնէրալ Բօպէրթսի իլէ մուխապէրաթը թէլէկրաֆիէնին միանգաթի օլտուղունու պիլտիրիեօր։ Հէրաթտա պուլունան ասքէրլէր, էյլուպ խանը հապսէ իլգա իլէ եէնի պիր վալի իլան իթմիշլէր տիր։

Լօնտրա, 18 դեկտ.

Պուրատա նէշր օլունան պիր թէլէկրաֆը պէեանընա նէզարէն, Եունան թասհիհի հուտուտ մէսէլէսինտէն տօլայը Էլբրթա տէվլէթլերինին թէվասսութ էյլէմէլերի իչին միւսիւ Վատինկթըն թարաֆընտան վագը օլան թէ.ըիֆէ Արմանեա իլէ Ավստրիա–Մաճար հիւքիւմէթի մուվաֆֆագաթ էյլէմիշլէր տիր։

Բէեապուրտան վարիտա օլան պիր թէլէկրաֆը պէեանընա նէզարէն, Բեռապուրտա մէմուրինի ասքէրիէլէր թարաֆընտան գապթաճա թէտապիրի չէտիտ իթթիֆաղ գէլընմըշ տըր։

Պիր չօգ ալէամէթլէրտէն անլաշըլըրը իլգրէ, տիւշմէն իլէ միւնասէպաթլարը պուլունան պիր չօգ քիմէնէլէր, նէֆսի շէհիրտէ ֆէսատ չըգարմագ իչին սարֆը մէսայի իտիեօրլար։

Ժէնէրալ Բոպէրթսը էմրի իլէ մաղուպէն իատմ օլընանլարը իչինտէ, Բեռապուրտա.քի մոլլալարը ըէյիսի իլէ իլքի ժէնէրալ պուլունմագտա իտի. մէրգուման ժէնէրալլարտան պիրի, հիւքմատ խանէտանընտան իտի։

Ֆէսատփիշէլէր, մասլուպէն գաթլ օլընան մէրգումուն իւչ քիշի իչին, Ինկիլիզ հէյէթը սէֆարէթինին գաթլ ու իտամը մատտէսինէ իչթիրագ իթմէ.յիպ, անճագ տիւշմէնին հիւճումընա գարշը գօյմագ իչին հազըրլըգ կէօրմիշլէր տիր տէեէրէ.ք էհալիյի գանտըրմատա չալըշմըշլար տըր։

Սէրպէսիեէթ թարաֆլըսը օյան գազէթալար, ժէնէրալ Բօպէրթսը, գաեէթ շէտիտ պիր մէսէլ.ք իթթիխաղի իլէ, Աֆղանլըլարընը պէթէ.ըար Ինկիլիզլէրէ գարշը դբեամ իթմէլէրինէ սէպէպ օլտու տէեէրէ.ք իթթիհամ իտիեօրլար։

Լօնտրա, 19 դեկտ.

Մօրնինկ Բոսթ գազէթասընըն պու սապահ.քի նիւսխէսինտէ օգունմուշ տուր.

Աբաղրմըզ մալիմաթա կէօրէ, հիւքիւմէթ, Սէն Բէթրսպուրկտա.քի Ինկիլիզ սէֆարէթխանէսինտէն պիր թէլէկրաֆ ալմըշ օլուպ, պունտա, հիւքիւմէթճէ լիւզում կէօրիւլէն իսլահաթը քէնտիլէրէ թավսիեէ էյլէմէ.ք իչին պիր գօմիսիօնը նասապ ու թայէենինէ իմբէրաթօր հազրէթլէրինին մուվաֆֆագաթ իթմիշ օլտուղու պիլտիրիլիր։

Պէէր գասիլէսինին, Ինկիլիզ հիւքիւմաթը մահէլլիսի իլէ իլէրուտէ ճէրէեան խաէճէ.ք մինասէպաթը հագգընտա միւգաքէրէ էյլէմէ.ք իւզրէ գէկտեմբեր 10 տա Թրանսվալտա պիր միթինկ վուգու պուլմուշ։

Պու մինասէպէթլէ ասայիշէ խալէլ կէլիպ կէլմէտիյի, վէ միթինկ թարաֆընտան նէ գարար վիրիլտի.յի մալում տէյիլ տիր։

Մէյլէթ մէճլիսի ազասընտան միւսիւ Սամիւէլսօն, միւնթէխիպլէրի հուզուրընա իրատ էյլէտիյի պիր նութգընտա, հիւքիւմէթի, միւսիւ Օկլը (Եունան սինօրընտա ասքերի շահանէ իլէ էշգրեա պէյնինտէ միւասատէմէ վուգու պուլտուղու վազրթ մէ.յատանը միւսատէմէտ պուլունարագ Թիւրքլէր թարաֆընտան գաթլ ու իտամ օլընան Թայմանը մուխպիրի) գաթլի մատտէսինտէն տօլայը թէֆթիշ իճրա իթթիրէճէկլինէ տայիր վիրմիշ օլտուղու սէօզլին իճրասընտա պուլունմատը տէ.յի եէնիտէն ազվ էյլէմիշ տիր։

Տէ.յի Թէլէկրաֆ զազէթասը, էհալիյի իսթիլալա թէշվիգ իտէր պիր չօգ բիսայէ վէ իլանանմէլէրին, հիւքիւմաթը մահէլլիլէր ֆարգընա վարմագսըզըն Բուս սինօրընտան կէչիրիլտիկինի թատիգ իլէ, Բուսիատա ախշ ու կիրիֆթ օլընանլար միանընտա, պիր չօգ պիսուչ քիմէնէլէր պուլունտուղունու իտատա իտիեօր։

Լօնտրա, 18 դեկտ.

Ղազէթալարըն պէեանընա կէօրէ, Բեռապուլ շէհրինէ պիմթին դէշ քիֆաեէթ իտէճէ.ք տերէճէտէ էրզագ իտատ օլընմըշ տըր։

Դէշ էնասընտա է.քսէր եօլլար, միրուր ու ուպուրէ սալին օլմաբգլարընտան, շէհրէ քիւլեէթլի զախիրէ իտատ իթմէ.ք Բեռապուլ շէհրի էհալիսինին ատէթինատէն տիր։

Ժէնէրալ Բոպէրթսը Էմրի իլէ մաղուպէն իատմ օլընանլարը իչինտէ, Բեռապուլտա.քի մոլլալարը ըէ.յիսի իլէ իլքի ժէնէրալ պուլունմագտա իտի. մէրգուման ժէնէրալլարտան պիրի, հիւքմատ խանէտանընտան իտի։

Կէչէն սօն բաբօրթօլար, ճալիպը մէՖՖունիեէթ օլաճագ տերէճէտէ տիրլէր։

Ս. Բէթրսպուրկ, 19 դեկտ.

Ժուրնալ տը Սէն Բէթրսպուրկ զազէթասը, պու սապահ.քի նիւսխէսինտէ, Բուսիա իմբէրաթօրիչասընը սանթլըճանա թութուլուպ ֆէնա սուրէթտէ խասթա օլտուղունու պիլտիրիւօր։

Բուսիա հիւքիւմէթի, Արմանեա տէվլէթինէ հնիհիսթլէր իլէ սօսիալիսթլէրէ գարշը միւթթէհատէն թէտապիրի լազըմ իթթիխաղընը թէ.քլիֆ էյլէտի իսէ տէ, Բուսիաեը, Արմանեա իլէ Ավստրիա–Մաճար պէ.յինտէ ագա օլընան մուահէտէ.յի իթթիֆագիէեէ տախիլ էյլէմէ.ք էչին բօլիթիգաճա հիչ պիր մուխապէրաթ ճէրէեան իթմէմիշ տիր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Միտիլլու միւթասարրըֆլըղը Քէսմալ պէյ էֆէնտի հազրէթլէրինէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Տէրիսաատէթտէ պուլունան Դարատաղ սէֆիրինէ տիւն Զէթինէտէն կէլէն պիր թէլէկրաֆնամէտէ, Կօսինէտէ զուհուր իթտիկի մէրվի օլան մուհարէպէեէ ասայիր մալիսմաթ պուլունմատըղը վէ քէնտիսինէ կէլէճէ.ք բօսատա իլէ պաղը եէնի թալիմաթ կէօնտէրիլէճէ.յի միւնասէրեճ իտուկի էշիտիլմիշ տիր։

—Պու կիճէ Աբնավուտ քէշիլիւտէ Ագբինթը պրունընտա պէշիլ.ք պիր դօնանգան տիվարը, իթթիսալինտէ.քի խանէէնին իւզերինէ եըդըլարագ, ալթընտա իւչ չօճուգ իլէ իքի գասան գամբշ օլտուգլարը մաէթթէէսսիֆ իշիտիլմիշ տիր։

—Կէտիկ փաշատա զէվճէսի իլէ ագրապասընը գաթլ ու ճէրհ իթմիշ օյան ճանի Դէորգեն տէրտէսթ ու թէվգիֆը սըրասընտա մէճրուհ օլմուշ օյան Դարթալ պին պաշբսը հաճի Հիւսնի պէյ էսքամէթը վագբասընա միւքեաֆաթէն, զապթիեէ նազըրը փաշա հագրէթլէրինին թալէպը մախսուսը իւզերինէ տէօրտիւնճի բիւթպէտէն պիր գէթա նըշանը Օսմանի իհսան պույրուլմուշ տուր։

—Զարշէնպէհ կիւնիւ Դարաքեօյ քէօրբիսինտէ զաեէթ միւէսսիր պիր վագբա վուգու պուլմուշ տուր։ Նէշրլէ.քի 26–30 եաշլարընտա պիր կէնճ էֆէնտի, պէրաթպէրինտէ խըզմէթ.քարը տախի պուլունտուղու հալտէ, Իսկիլիսարա կիթմէ.ք նիեէթինտէ օլուպ, վէ պու արա Շիր.քէթին 21 նիւմէրօրու վաբօրու քէօրբիւտէն հարէ.քէթ իթմէ.ք իւզրէ օլտուղունտան, էֆէնտիի միւմանիէ.յհ, մէզքիւր վաբօրու Իսկիւսարը վաբօրու դանն իտէրէ.ք, քէօրբիւտէն պիր աղ ատչըմբշ օյան պու վաբօրա կիրմէ.ք նիեէթիլէ ութլար իսէ տէ, վաբօրա եէթիշէմէ.յիպ, տէնիզէ տիւշէր։ Անեագ 32 նիւմէրօրու վաբօրուն լիմոնատաճբսը օյան Թէօտոր Ֆալիերա նամ.քէս, միւմանիէ.յհին էօլիւմ մուխթարասընտա օլտուղունու վէ զարդ օլմագ իւզրէ պուլունտուղունու կէօրիւպ, շէճիանէ պիր մուվանատա ութլար, վէ պիր ատիմիր գանճա վասըթասը.ը, էֆէնտիի միւմանիէ.յհի էօլիւ հայնտէ գուրթարմանա մուվաֆֆագ օլուր։ Միւմանիէ.յհին գարնը տերէճէսինտէն զիեատ չէշմիշ օլուպ, իւզերինտէ ասլա հայեաթ էսէրի գարմամբշ իտի։ Օրատան կէչէնլէր, մէմլէ.քէթիմիզին ֆէնա ատէթի իւզրէ, պիչարէ էֆէնտիսինին նաշընը պիր պէղ իլէ էօրթիւպ, քէօրբիւ իւզէրինտէ պրագմագլըղը նասիհաթ իտէրլէր իսէ տէ, Եիկիա Թէօտոր, եալընըզ քէնտի գալպինին սէտասընը տինլէեէրէ.ք, միւմանիէ.յհին վիճուտինի պիր մավունա իլէ քէօրբիւնիւն տիկէր ուճունա կէօթիւրիւր, վէ օրատա պիր համալա եիւքլէթիպ, վէ արգասընտան պիր չօգ սէ.յիրճիլէր կէլտի.քլէրի հալտէ.պիր համամ պուլուր։ Թէօտոր, համամնա էֆէնտիյի միւմանիէ.յհին էլպիսէլէրինի եըրթըպ, պաշընը տախի աշաղը էեէր, վէ պիր էճզանանէտէն կէթիրթմիշ օլտուղու բումատա իլէ վիճուտինի օվուշտուրմատա պաշլար։ Պու իշ պիր խայլի սատթ տէվամ իտիպ, վէ միւմանիէ.յհին գարնընտա.քի սուեու թէ.քմիլէն պօշայթագդան սօնրա, իւզերինտէ պաղը հայեաթ ալեամէթլէրի կէօրիւլիւր, պատէհու թարիֆ օլունմագ տերէճէտէ պիր սողուգլուգ տույղուսու իլէ ադէլը պաշընա կէլիր։ Թէօտոր, սրճագ բէշթիմալէր իլէ միւմանիէ.յհին վիճուտինի էօրթէր, վէ սայիր էլպիսէլէր իլէ քէնտի ֆէսինի կիյինտիրիր, վէ պիր աղ սօնրա, միւմանիէ.յհի գօյթուղունա ալբագ, խանէսինէ գատար կէօթիւրիւր։ Էֆէնտինին ֆամիլեասը, պունճա ճէսարէթ վէ ատատագաթան միթէէսսիր օլարագ, միւմանիէ.յհին դուրթարըճբսընա ճէօմէրտճէ միւբեաֆաթ վերիրլէր, վէ մերգում իսէ, քէնտի վաղիֆէսինի իթա իթթիկինտէն տօլայը մէմնուն օլարագ մէմնուսագ օլտուղու վաբօրա ատէթ իտէր։ Իշ պու շայեանը մէտհ ու սէնա օլան վագբա իւզերինէ հիւքիւմէթին վէ Շիր.քէթին նազարը տիգգաթլարընը տավէթ իտէրիզ։

(ՄէՀԷՐԷՆ ԳԷՐԷՆ)

—Զբգան բազար սապահբը, Պէ.յօղլունտա Ինկիլիզ քիլիսէսի ճիվարլարընտա, պիր չբգմագ սօգագ իչինտէ վագը, Ավստրիա թէպասընտան Մ. Բարութանընը խանէսինէ կ.քի նէֆէր խբրսբզլար կիրմէ.ք իսթէմիշլէր իսէ տէ, մերգում Մ. Բարութա իլէ էվլատը ուճանարագ, բէվօվէրլէր իլէ խբրսբզլարա գարշը չբգմբշլար, վէ խբրսբզլարտան պիրինին, Մ. Բարութանը եաթաղան իլէ վուրմագ իսթէտիկինտէն, մերգում խասմինի բէվօվլէր իլէ եարալամբշ, վէ գբմբլասմագ պիր հալէ կէթիրմիշ տիր։ Պունուն իւզերինէ խբրսբզըն բէֆիգի ֆիրար իտիպ, վէ զապբթա եէթիշէրէ.ք, մէճրուհ օլան խբրսբզը կէօթիւրտիւկի կիպի, նիզամէն քէնտիլէրինի ՝իւտաֆտա իտէրէ.ք, խբրսբզլարտան պիրինի եարալամբշ օլտուգլարը իլէն, Մ. Բարութա իլէ էվլատընը տախի հապսէ կէօթիւրմիշլէր, վէ լաքին մուախխարէն, քէֆիլլէրինի ալարագ, սալը վիրմիշլէր տիր։

—Զբգան սալը կիւնիւ տէ, սաաթ 11 բաատէլէրինտէ Պէ.յօղլունտա Ա.յնալը Զէշմէտ, բաղս հօճասը Մ. Գօբէլլընուն զէվճէսի, թամ, մէզքիւր սօգագասի.ի ֆուրունուն էօնիւնտէ պուլունմագտա իլքէն, մէզպուրէնին իւզերինէ պիրտէն պիրէ իլքի քիշի հիւճում իտէրէ.ք, ագչէ քէսէսիյլէ իւզերինտէ պուլունան միճէվհերթը ճէպրէն զասագ իթմէ.ք խթէմիշլէր։ Մերգումէ, կէրչի էվվէլ էմիրտէ շաշբբմբշ իսէ տէ, մուախխարէն ֆէվգէտատ պիր ճէսարէթլէ, մուխթիֆէթլէ գբեամ իթմիշ, վէ հոմթիա մերգումնանէն պիրիսինէ պիր գաշ թանէ վարմագլա, էլինտէն գուրթուլմագլըղը մուվաֆֆագ օլմուշ տուր։ Պու մէնզարէ բէ.ք աղ վագբթ իմթիհատտ իտիպ, պիր չօգ սէ.յիրճիլէր տախի հաղբը պուլունմուշ իսէ տէ, կէօրիւնիւրքի քիմնէ եագլաշմատա ճէսարէթ իտէմէմիշ, վէ ճիվար գարագոլ զապթիեէլէրի, պիչարէ գաալընը գուրթարմագլըղա կէլէմէմիշլէր։ Նիհասեէթ մերգուման խբրսբզլար, մէզպուրէնին մէմուլտէն խարիճ մուգավէմէ.Ինտէն տօլայը, էմէլլէրինէ նայիլ օլամատարագ, ֆիրարէ մէճպուր օլմուշլար, անճագ պու սրրա պիչարէ.յի եէթիպ, սօգագա տիւշիւրմիշլէր տիր։ Խբրսբզլարընը ֆիրարը իւզերինէ, հէր քէս մէզպուրէնին եարտըմընա գօշուպ, քէնտիսինի խանէսինէ կէօթիրմիշլէր, վէ լաքմ կէլէն թէտավիյի պիլ իճրա, հէեէճանընը թէսկին իլէմիշլէր տիր։

—Պաղատատան նոյեմբեր 10թաբիխի իլէ Մօնթէէօր տիւ Գօմէրսէ եազրեօրյար.

Գուրանքն հալի հէր վագթ եանընը սուրէթտէ նազը ու հիքեաեէ խարմիշ, վէ պինապէրին, է.յի մուլիմաթ ալընամամբշ տըր։ Ճարգ մէսէլէսի մէ.յատանա չըգալըտան պէ.ըու, իչպու էեալէթտէ վուգու պուլան ֆաճիաեը կէօրմէ.ք իչին պուրատա հիչ պիր մուխալիր կէլմէմիշ տիր։ Իշ պու էեալէթի հագգընտա եալընըզ չունու պիլիրլէր քի օրասը միանալթի, վէ կէնիշ օմարատան իպարէթի տիր տէ.յի, Եիրատա վէ Թիկիր նէհրլէրի, մէզքիւր էեալէթին իչինտէն կէչիպ, վէ պիրլէշէ.ք Շաթէլ Արապ նէհրինի թէշրիլ խաէրլէր։ Արտպրատ, պիր միւեան նուֆուսատան իպարէթի օլուպ, է.քսէր գբսմ.ք, կէօչէր էվլի, վէ ճէնկիեամէր, վէ տահա տօղրուսու հայատուտրուգա մէ.յեալ գապիէլերտէն իպարէթի պուլունմագտա տըր։ Պունընտրը գի.ը իթթի.քատէն սօնրա, 1877 սէնէսի յունիս այընա, եանի Ա.բիֆ փաշանընը, Պաղատատան 95 քիլօմէթրօ պայիտ մէսաֆէտէ քեային օլուպ, Շէհիրլերին ազլը շէհրի պուլունան Քերպէլատա խանան զուհուր իթթիկինի Պապը Ալիեէ պիլտիրաիլի վագբթա գատար կէրի կիտէլիմ։ Մահէլի մէզքիւրէ հէր սէնէ պիր չօգ Իրանըլար զիեարէթէ կիտէրլէր. օրանընը եէրլի էհալիսի պուլունան Արապլար վէ Սիւննիթի մէզհէպինտէն օլան Իսլամլար իլէ զիեարէթճիլէր պէ.ինտէ սըգ սըգ գավլա վէ մուարաղա վուգու պուլմագտա տըր։ Օլ վագբթ Պապը Ալի, Ա.բիֆ փաշաեա վիրաիլի ճէվապընտա, իսեանընը, Քիւչիւք Ասիաեա սիրատեէթ իթմէմէսի իչին շէտիտէն էօնիւնիւ ալմասընը էմր պուեուրմուշ տուր. նասըլ քի Իրաքտա, էօյլէ տէ Քիւչիւք Ասիատա պիր թագբմ Բուս մէմուրիյինի խէֆիէսի, էհալիյի, հիւքիւմէթէ գարշը թահրիք իթմէքտէ տիրլէր։

Քերպէլա իսեանընա թօփաֆ պիր մատտէ սէպէպլիեէթ վերմիշ տիր, շէօյլէ քի, 1877 սէնէսի յունիս այընտա Քերպէլատէ պուլունան ասքէրլէրտէն պաղըրբը, պու կիւնէ գատար անպաշրմատան պաղը սէպէպլէր իլէ, տայրն եանընա կիտէրէ.ք, գատընտրան սու ալագգըլարը մահէլլին ճիվարընտա բուսուեա եաթարլար, վէ օրատան քիմսէեէ սարգընթըլըգ իթմէեէն գատընտրը իւզերինէ սթէշ իտէրէ.ք, իչերինտէն չօղու վէ իչ տէ սագա ֆէվթ օլուր։ Զայրն ճիվարընտա պուլունան խանէլէր խալգը թիւֆէնը սէմնի ալարագ գօչուպ կէօրիրլէր, վէ չայրն քէնարընտա պիր թագբմ գատընտրան էօրիս օրատագ սէրիպպ եաթագլարընը կէօսէրէ.ք ազրաեբպ պագբրբրը։ Իշ պու գբմթայրն խասլերի անխաէ չէհիրէ ագա իտէրէ.ք, էն զիեատ

ԻՍԹԱՆՊՈԼՏԱ, ԳԱԼԱԹԱՏԱ ԲԷՆՇԷՆՊԻՀ-ՊԱԶԱՐԸՆՏԱ ԻՐՍԻ ԽԱՆԸՆՏԱ Ն՝ 41։

հիստէթ տուեանլար, սահիպի ճինաեէթլերի քենտի էլլերի իլե թէ-էտիպ իչին սիլահա սարըլըպ, չարշը վէ պազարլարտա բասթ կէթիրտիքլերի ասքերլերի վէ էհալիտէն պազըլարընը մուրուպ թէլէֆ իթտիլեր։

Օրանքն միւթասարրըֆը Բաշիտ պէյ, Արապլար իլէ Իրանլըլարըն թէպասընա գարշը խսեան իթտիքլերինի իչիտինճէ, Պաղտատա վալիսինտէն պա թէլէկրաֆ թալիմաթ խսթէտի, վալիյի միւշարիլէյհ, ասքերի, ասքլարա գարշը սեվդ էյլէմէսինի էմր իթտի, վէ Քէրպէլատա պուլունան վէ սայքճա ադ օլան ասքերլերի թահքիմ իչին 600 նէֆէր պաշը պօղուդ ասքերի Պաղտատան եօլա չըգարթաք։ Միւթասարրըֆը միւմիլէյհ, մէզքիւր էմրը ալիյի իճրա իթսէ էհալիսինին էմնիլեէթը հալինի թէհլիքէլեէ իլդա իտէճէկինտէն, ասքլարը թէսքին իչին խաֆիֆ թարիգլէր խսթիմալինի թէրճիհ իթմիշ տիր, թարաֆէյնին հիտաէթի օ տերէճէտ իտի քի հիւքիւմէթին մուգապէլէյի պիլ միսլ իճրա իթմէսինէ լիզում եօգ իտի։

Էհալի, Պաղտատտան կէլէն ասքերլերի կէօրիւնճէ, տերէճէյի նիհայէտ հիտաէթլէնիպ, ասասքիրի մէրգումէ իւզերինէ հիւճուում իթմիշ, վէ տիկէր թարաֆտան, պիր չօգ Արապլար, պաղչէլերի տիվարլարընը քէնտիլերէ սիբէր ալարագ, ասքերլեր իւզերինէ ամէշ իթմիշլեր տիր։ Ասքերին պիյիւք գըսմը գէլըճտան կէչիրիլիպ, իչլերինտէն պաղըլարը տա գաչըպ հիւքիւմէթ գօնաղնա իլթիճա իթմիշլեր տիր։ Պաղտատ վալիսի, իշ պու մաղլուպիէթտէն հիտաէթ տուեարադ, միւթասարրըֆը աղլ իլէ, եէրինէ Գաարի պէյի կէչիրիպ, վէ եէնիտէն պիր մըգտար ասքեր սեվգ իտեր, ասքերլեր, կէտիքլերինտէ, խսեանը սուրէթը զահիրէտ թէսկին օլմուշ կիպի կէօրիւրլեր։ Խասէթէն կէլմիշ օլան Իրան սէֆիրի Մուհամմէտ Ալի Խանընը, Իրանլըլար իւզերինէ օլան նուֆուզ ու թէէսիրլերի սաեէսինտէ իտի քի Իրանլըլար թէսքին օլտուլար։

Պաղէատէ զիքը իթտիյիմ միւսատէմէ էսնասընտա, ասքլարտան 160 վէ ասքերլերտէն 400 մագթուլ վուգու պուլմուշ տուր։ Միւսատէմէտէն սոնրա, Արապլար ուֆագ պէօլիւքլեր թէշքիլ իտէրէք էօթէ պէրի տաղրըմբշլար, վէ պունքն իւզերինէ, խսեանքն էօնիւ ալընըպ ասայիշ իտտէ էյլէմիշ տիր։ Պաղտատ վալիսի, իպրէթը ալէմ օլմագ իւզրէ, խսեանտ էօն աեադ օլանլարտան օն իքի նէֆէրինի, մուհասքէմէլերի իճրա օլընտըգտան սոնրա ատարրթմբշ, վէ շէհրին էթրաֆընտա պուլունան պաղչէլերին տիվարլարընը, իլերուտէ պէթէքբար խսեան վուգուինտէ իշէ եարամամագ իւզրէ եըգտարրթմբշ տուր։ Նունա էսէֆ օլընը քի, մէզքիւր պաղչէ սահիպլերինտէն պիր չօգ Արապլար իլէ Իրանլըլար, պաղչէ տիվարլարընը հէտմ ու թախրիպինտէն տօլանը միւքերրէրէն վուգու պուլան խսթիտարարընա բաղմէն հիւքիւմէթտէն թազմինաթ ագճէսի ալամամբշլար տուր։

Իւզերլերինէ պիր թագըմ վերկիլեր թարհ իտիմէքտէ օլան Ա-բապլար, խայլի վագըթտան պէրու ալթընտա էգիլմէքտէ օլտուգլարը պօեունտուրագտան դուրթուլմագ իչին միւսայիտ պիր ֆըրսաթա պէքլեեօրլար. խմոի, մութլագա պիր կիւն կէլէճէք տիր քի հիւքիւմէթը սէնիեէ, միւսէլլահ օլուպ չօգ տա միւհիմմէթլարը պուլունան եէնի տիւշմէնլերինէ դարշը գօեամաեա-ճագ տուր։ Տիկէր թարաֆտան. Իրաքտա խսքեան իտէն Իրան թէպասը, սուհուլէթլէ Պաղտատը զապթ իթմէքքիչին մէզքի ը ֆըրսաթտան իսթիֆատէ իտէճէքլէր տիր։ Շու հալի իգմալ էյլէմէք իչին ճէզիրէ, Նէժտ վէ Տիարպէքիր վուգուսաթլարը զուհուր էյլէմիշ տիր։

Տիարպէքիր վէ Քիւրտիսթանտա վուգու պուլան խսեանլար հագգընտա շիմտիլիք սիզէ մուխթասար մաւլիւմաթ վիրէպիլիրիմ։ Ճէզիրէ գազասընտա պիր չօգ Քիւրտ խսքեան իտիպ, պունլար, Պապը Ալիեէ թապի պիր բրէնսին թահթը գօմանտասընտա պուլունմագտա տըրլար։ Ղաեէթ իկիտ օլուպ ֆագաթ եաղմանճըլըղա մէյտան օլան մէզքիւր գավմըր, Սուլթանքն հիւքիւմէթինի իտմէն թանընաբգարը հալտէ պու կիւնէ գատար իսթիգլալարընը մուհաֆագա իթմիշլեր. պունլար Իրան հիւքիւմէթինէ պիր մըգտար վերկի վերիրլեր։

1850 սէնէսինտէն պէրու, Տիարպէքիրին մէզքիւր գըթասը, տայիմա Թիւրքլերէ գարշը հալը խսեանտա պուլունմուշլար տըր։

Թիւրքլեր, մէրգուման կէօչեր էվլի գապիլելերի թահթը տայիրէի իթտաթտ ալամամբշլար տըր։ Պու կիւնքի կիւնտէ, Նէճտ շէյխի ա-չըգտան ուչըզա Թիւրքլերէ գարշը սիլահա սարըլըպ, մէմլէքէթինին թէքմիլ իսթիգլալիեէթէ նայիլ օլմասընը արզուլէմէքտէ վէ մէնզիլը մագսէտէ վասլը օլմագ իչին, Ա-բապլարտան տա քէնտիսինէ պիր չօգ թարաֆկիր պուլմուշ տուր։

Պուրատա Նէճտէն չօգ պահս իտիրմէքտէ տիր, բիվսեեթէթ կէօրէ, օրանքն միւթասարրըֆը սապլըգը Նասիր փաշա, տէյիլ հիւքիւմէթին մէնաֆիինը, իլլա պաշգա պիր շէյ տիւշիւնմէքտէ իմիշ։ Պաղը Ալի վէ եախսա հիւքիւմէթը մահէլլիեէլեր, էլ ճէզիրէնին հալինի էյի կէօրմէտիքլերինտէն, կէչէնտէ, վուգուաթլարա տիգգաթ իթմէք իւզրէ Տիարպէքիր իլէ Սէլմիմիեէ ասքեր սեվգ ու իդամ գըլընը։

Մէմլէքէթին բօլիթիգաճա հալինտէն պու գատար պահս իթտիքտէն սոնրա, պիր ազ տա պաշգա շէյտէն պահս իտէլիմ։ Տէօրտիւնճիւ օրտուլի հիւմայուն գօմանտանը Հիւսէյին Փաուրի փաշանքն, ասքեր իչին լազըմ կէլէն չուհաեը իմալ էյլէմէք իւզրէ քիւշատ էյլէսիյի ֆապրիգա բէք կիւզելճէ պաշա չըգտը։

Փաշայի միւշարիլէյհ, ֆապրիգատա քէլէք թապիր օլունան քէօմիւրի խսթիմալ էյլէսիկինտէն ֆապրիգաեը իգնօսիալը պիր սուրէթտէ իտարէ իտիեօր։

Թիկը նէհրի իւզերինտէ իշլեեէն վաբօրլար, Ինկիլիզ քէօմիւրիւ խսթիմալ իտիեօրլար իսէ տէ, Մուսուլ քէօմիւրիւ տահա ուճուզ տուր։ Զուհա ֆապրիգասը իչին տահա կէնիշ պիր պինաեա լիզում կէօրիւմէքլէ ինշասընա իպլիթտար վէ պու քէրրէ իքմալ օլընմըշ տըր։ Փաշայի միւշարիլէյհ, Եվրատա չայը սէտալէրինի տախի թամիր իթտիրէրէք, մէմլէքէթի սու թուգեանընտան գաւրթարտըլը կիպի, պիր տէ ասքերի մէքթէպ գիւշատ էյլէմիշ տիր։

ԻԽԹԱՐ ՎԷ ՐԷՃՆ

Թաշրալարտան, զապէթալարըմբզընը նիզամընտա կիթմէմէսինէ, վէ պագը նիւմէրօլարընը վէ պաղըտա թէքմիլ բաքէթլերին չըգմամասընա տայիր, թարաֆքմբզա խայլի վագըթտան պէրու եէնէ թէշէքքի մէքթուպլարը կէլմէյէ պաշլամըշ օլուպ, վէ պու պապատ իոէ, մութլագ սուրէթտէ թագսիրաթ բօսթա մէէմուրլարընտան տըր տիմէքլի, պիրտէն պիրէ քէնտիմիզի իսքեաթ իտէմէտիկիմիզտէն, էվվել էմիրտէ բօսթաճըմբզընը ալիգգաթիքը թէնպիհ իթմիշ վէ հաթթա, քէնտի թարաֆքմբզտան տահա զիեատէ էմին օլմագ նիյէթիյլէ պիրտէ բօսթաճը տէ յէշթիրմէյէ իսէքտէ, պու մուճիպինճէ թատիդ, վէ վիլաեաթը միւխթէլիֆլէեէ թագսիմ իտիլմիշ իտի։

Հիւքիւմէթը սէնիեէ շիմտիեէ գատար բաթրիգխանէեէ պիր գաշ թագսիթ իլէ, վիլաեաթը Օսմանիեէ Բումլարընտան ալդ իտէրէք, 81 պին 500 լիրա իթա իթմէքտէն սոնրա վէգայիյի ալնիրէնին զուհուրլինէ տէկին Պուլղար վէ Սլավ վիլաեէթլերի աիւեանընքն թէտիեէսինի պաղը բօլիթիգաճա սէպէպլէրտէն նաշի թէէիր իթմիշ իտի։

Բաթրիգխանէ, էսպապը մէզքիւրէնին պէր թարաֆ իտիմիշ օլտուգունտան, ալաճաղը օլան, վէ պէրվէճճի ալթի թագսիմ իտիրմիշ պուլունան մէպալիկին թէովիէսի իչին Պաղը Ալինին վէսաթաթքընը իսթիրհամ իթմիշ տիր։ Պուլղարիսթան իմարէթինի թէշքիլ իտէն վիլաեաթը ալտեունը, 2 միլեոն 7 պին 50 վէ Բումէլիյի Շաբղինին, պիր միլեոն 908 պին 900 վէ Պօսնա վէ Հէրսէքին 886 պին 906, վէ Սբրպիսթանա իլհագ օլընան դաշլար իչին 346 պին 350 զուրուշ տուր։ Պունլարընն մէճմուի, 5 միլեոն 672 պին 526 զուրուշ տուր։

—Զբգան սայը կիւնիւ, Գալաթա սարրաֆլարընտան պիրի, բիացատան պին պէշ եիւզ ատէտ լիրայի Օսմանի ալաճաղ օլտուգունտան, պու խըզմէթի մէմուրլարընտան պիրինէ իհսալէ էյլէմիշ, վէ մէմուրը մէրգումէ իսէ մէպալաը մէզգուրը ախզ էյլէմէքտէն սոնրա, պիր տախի մէ յատանա չըգմամըշ տըր։ Սարրաֆ, ագչէսէն զիեատէ մէմուրընը զայպուպէթինտէն տօլայը տիւշարը էնահշէ վէ թէլաշ օլուպ, մերգումընը պուլունմասը իչին լազըմ կէլէն թահարրիեաթքն իճրա իտիլմէսինէ զաղրընը վերիլմիշ տիր։

Սարրաֆը մէրգումէ, քէնտի մէմուրընը մէզքիւր մէղաղը սիրդաթլէ ֆիրար իթմիշ օլմասընտան շիւպհէ իթմէյիպ պիլ աքսէրգումուն պիր տէսխսէնէ վէ տուզդա տիւշիրիւմիւշ օլմասընտան տօլայը վէսվէսէ իթմէքտէ իմիշ։

—Պու քէրրէ Թօբխանէյի ամիրէտէ, ալթը լիպրալըգ թուճտան մատմուլ իքի թօի իմալ օլընմըշ տըր։ Պու թօբլար, Քրիւպ ֆապրիգասընը թօբլարը կիպի օտուպ պիր գաչ կիւնէ գատար թէճրիւպէօի իճրա օլընմագ իւզրէ Զաթալճա խթիհքեամաթքնա նագլ օլընաճագ տըր։

ԱԶԳԱՅԻՆ

ՄԻԻՀԻՐ ՄԷՍԷԼԷՍԻ

Պիր գաչ հաֆթատան պէրու, միլլէթիմիզ զաղէթալարընտա, պիւյիւք պիր մեաէլէ տախի կէչէնտէ, էմմաք միւտիրիյէթի թարաֆընտան, բաթրիգխանէլէրէ, պունտան սոնրա էմմաք տլըպ սաթըմընա տայիր վիրիլէճէք օլան իլմ ու խապէրլերտա, բաթրիգխանէ միւհրիյէ պէրապէր, մահէլլէ իտամ վէ մքխթարընընն միւհրինին պուլունաճաղընքն խապէր վերիմիշ օլմասը օրմուշ, վէ պու մեսէլէնէ, կիւնա բաթրիգխանէնին իմթիեազընա, վէ միլլէթիմիզին հուգուգունա թօգունը կիպի, բաթրիգխանէ թարաֆընտան օ գատար պիյիւք էհէմմիյէթ վիրիմիշ տիր քի, բաթրիգխանէ թարաֆընտան, պու մատէ հագգընտա եէնի պիր թալիմաթ վիրիլինճէյէ գատար, ալըմ սաթընա տայիր հիչ պիր իտմուխապէր վիրիմէմէսի զրմընտա, թազական խորհուրդլարա խատէթէն թէնպիհմաթնամէլեր կէօնտէրիլմէքտէն, վէ զաղէթալարտա պունա էհէմմիյէթ վիրիպ թահսին էյլէմէքտէն պաշգա, Ներսէս սրբազանքն տախի Մահմուտ Նէտիմ բաշտա կիտէրէք պէեունը իթիրազ վէ եախսա տատէթա սիթիմէտիր էյլէտիկի, վէ ճէվապ օլարագ տախի, քէյֆիյէթին մէճիսի վիքէլտա թագսիմ իտիլէճէկինտէն ալընաքը զաղէթալարտա օգունմուշ տուր։

Տիւնքի Մատխատ օգունտուզունա կէօրէ, բէնչէնպիկ կիւնիւ Պաղը Ալիտէն բաթրիգխանէեէ պիր թէղքերէ կէլմիշ, վէ մէզքիւր թէղքերէտէն, հէր հալտէ մէզքիւր սոն ուսուլին իճրա իտիլէճէկի, չիւնքի թահրիրի էմմաք ուսուլինին իհտտա վէ իճրասը վագթինտէ, մահէլլէյէրին, իմամիյէթէ թագսիմ իտիլմիշ օլմասը խապէր վիրիլմիշ տիր։

Զօդ թէշէ քքիւր իթմէկլիյիզ քի շու գարարընն իճրասը պիր սաաթ էվվէլ Պաղը Ալիտէն խապէր վիրիլմիշ տիր, եօգտա, ֆագքը ֆուգարանքն իշլերի, քիմ պիլիր նէ գատար վագթի տահա էօյլէճէ նիւզ իւսթիւնէ դալաճագ, վէ օլ եիւզտէն տէ նէ գատար զարարլար տիւշար օյանճագլար իտի։

Զաղէթալարըմբզ, մէզքիւր զարարլարը էվվէլինտէն կէօրմիշլեր իսէ տէ, բաթրիգխանէնին նամուսու վէ եախսա միլլէթին հուգուգու խաթրը իչին, մէզքիւր զարարլար ալէյհինտէ ասրա թէշէքքի իթմէյիպ, իլլա բուլի բիզա կէօսթէրէք չէքմէլերինի նատիհաթ իթմէքլիկէ պաշլամըշլար իտի։

Պիզ շիմտիյէ գատար օլ պապատ հիչ պիր էֆքեար պէեան իթմէմիշիզ տիր, չիւնքի իչտէ միլլէթճէ հիչ պիր հուգուգ զայրը վէ հիչ պիր զարար կէօրմէտիկիմիզտէն, զուհուրա կէլմէքտէ օլան թէլաշտա՝ տօրանը, քէնտի քէնտիմիզտէ, իշլէրը թէճաճճիւպ իթմէքտէ պուլունմուշլուգ տուր։

Նէ՞ զարար վար իմիշ պունտա պիր տիւրլիւ ազգլ իրտիրէմէտիկիմիզտէն, պունու տախի իքի սէնէտէն պէրու միլլէթիմիզտէ, ազգասիրութիւն եէրինէ հիւքմ իթմէքտէ օլան ազգամըլութիւն իլլէթինէ համլ իթմիշիզ տիր։

Կիւեա, պիր բաթրիգխանէ միւհրիւ եանընտա պիր տէ, իմամ վէ մքխթարը միւհրիւ պուլունմասը էլզէմիյէթի, բաթրիգխանէնին ազամէթ վէ իմթիեազընա թօգունուր իմիշ. հալ պու քի նիչէ միւշիրլեր, վէզիրլեր, վէ չէյխիսլամլար վէ գազասքերլեր միւհրիւրլերի եանընտա, նիչէ սայիր ուֆագ թէֆէք մէէմուրլար միւհրիւրլերի տախի պուլունմագտա տըր, վէ պունու տա բաթրիգխանէ բէք ալեա պիլմէքտէ տիր։

Էմմա, շիմտիյէ գատար պէօյլէ պիր շէյ թալէպ իտիլմէմէքտէ իքէն, շիմտի նիչին իտիլմէքտէ իմիշ աէնիլիր իսէ, պունտա հիչ պիր հագգ գազանըլամագ, չիւնքի պիր տէվլէթ, հէր կիւն, քէնտի իտարէսինին գօլայըզը, խալահը, էմնիյէթի վէ մէնֆաաթը իչին, պինլերճէ թէպէտտիւլաթ իճրա իթմէքլիկէ հէր կիւն մքխթարտըր, վէ էհալինինտէ, էկէր պիր մահզուր վէ մազարրաթ վար իսէ, սըզլաշըպ իսթար իթմէքլիկէ հագգը վար տըր, էլ վէրիր քի շու եէնի իճրա եիւզինտէն իսպատուլլահճա պիր զարար հասըլ օլմասընն։

Էսէֆ ֆոտերիզքի, Ներսէս սրբազան, բօլիթիգաեա աշինա օլուպ, վէ ուզաղը կէօրէքէք իշ կէօրէճէք եէրտէ, եասընըզ ազգամասութիւնա իթաաթի՝ խոպ, վէ չունուն պունուն թէշվիզ վէ թահրիքէյլէ ամէլ ու հարէքէթի իթմէքլիկէ, պիր սուրէթի մանէվիյէտէ քէնտույի մէճպուր գըլմըշ օլտուղունտան, տայիմա պէօյլէ չարբըզ իշլէրէ էլ աթմագտա, վէ միլլէթիմիզ իչին զիեատէսիյլէ նագիք սաեըլան պէօյլէ պիր վագըթտա, տայիմա քիւշիւք տիւշմէքտէ, վէ տօլաեքտան խալգըմըզընն մատտի վէ ալէլ խուսուս մանէվի զարարընը մուճիպ օլմագտա տըր։

Մառազլահ, էկէր տէվլէթլէր, էսկի կիտիշլերինի վէ էսկի ուսուլ ու նիզամլարընը, վագթ ու իհթիեաճ իլէ պէրապէր տէյիլթիրմէյիպ տէ, հալի աթիգինտէ պագը գալմալարը էսասը գապուլ վէ ճայիզ կէօրիւլճէճէք օլսա, շիմտի՝ մալիք օլտուղումուշ մէսէնիյէթի եէրինէ պէտէվիյէթին հիւքմ իտէճէկի, վէ պինաէն ալէյհ պիզիմ գալբաֆ գօեուպ վէ շագիրը կիյինմէմիզին, վէ բաթրիգխանէմիզինտէ պիր էսիրլիք մէրքէզի հալի քէսպ իտէճէկինտէ չիւրհէ եօգ տուր։

Պէօյլէ շէյլերտէն միլլէթիմիզէ տալա զարար կէլմէզ, վէ հաթթա, մէզքիւր իլմու խապէրլերտէ, բաթրիգխանէնին միւհրիւ պուլունմասը պիլէ ֆազլա պիր շէյ տիր, միւսավաթ բուհունա գարշը տըր, տուա իթմէքլիյիզ քի, էօյլէ միլլէթճէ ֆարգլար վէ խմթիեազլար պիր սաաթ էվվէլ պիթիթին պիթիթին գալաբըլըբն տա պիզտէ թէքմիլ հիւրը օլալըմ։

ԻԼԱՎԷՑԻ ՄԱԼԻՄԱԹ

Կէչէն ճումա իրթէսի նիւսխէ-միզատ, Գալաթա քիլիսէսի ագաբընտան պիր խանը պա մուգէվէլէ իքի սէնէ իչին խսթիճար էյլէմիշ օլան քիմէնէյէ, օրանքն Կարաճոյ Հագարարճութիւնը թարաֆընտան զուհուրա կէլմիշ օլան վէ աառապէթ ու հագգանիյէթի, վէ ինսաֆ ու մէրհամէթին, վէ նիզամաթ ու չէրիաթքնտա խարիճինտէ պուլունան ճէպր ու էօրֆիւ պիլաիրմիշ իտի։

Միլլէթիմիզ զաղէթալարընտան պիր գաչարը, մէզքիւր մէսէլէյէ տայիր պիր գաչ լագբրը սէօյլէմէքլէրի սբրատա, հէմ միւպալա-պիր տիւրլիւ ազգլ իրտիրէմէտիկիմիզտէն, պունու տախի իքի սէնէտէն պէրու միլլէթիմիզտէ, ազգասիրութիւն եէրինէ հիւքմ իթմէքտէ օլան ազգամըլութիւն իլլէթինէ համլ իթմիշիզ տիր։

Կիւեա, պիր բաթրիգխանէ միւհրիւ եանընտա պիր տէ, իմամ վէ մքխթարը միւհրիւ պուլունմասը էլզէմիյէթի, բաթրիգխանէնին ազամէթ վէ իմթիեազընա թօգունուր իմիշ. հալ պու քի նիչէ միւշիրլեր, վէզիրլեր, վէ չէյխիսլամլար վէ գազասքերլեր միւհրիւրլերի եանընտա, նիչէ սայիր ուֆագ թէֆէք մէէմուրլար միւհրիւրլերի տախի պուլունմագտա տըր, վէ պունու տա բաթրիգխանէ բէք ալեա պիլմէքտէ տիր։

Էմմա, շիմտիյէ գատար պէօյլէ պիր շէյ թալէպ իտիլմէմէքտէ իքէն, շիմտի նիչին իտիլմէքտէ իմիշ աէնիլիր իսէ, պունտա հիչ պիր հագգ գազանըլամագ, չիւնքի պիր տէվլէթ, հէր կիւն, քէնտի իտարէսինին գօլայըզը, խալահը, էմնիյէթի վէ մէնֆաաթը իչին, պինլերճէ թէպէտտիւլաթ իճրա իթմէքլիկէ հէր կիւն մքխթարտըր, վէ էհալինինտէ, էկէր պիր մահզուր վէ մազարրաթ վար իսէ, սըզլաշըպ իսթար իթմէքլիկէ հագգը վար տըր, էլ վէրիր քի շու եէնի իճրա եիւզինտէն իսպատուլլահճա պիր զարար հասըլ օլմասընն։

Էսէֆ ֆոտերիզքի, Ներսէս սրբազան, բօլիթիգաեա աշինա օլուպ, վէ ուզաղը կէօրէքէք իշ կէօրէճէք եէրտէ, եասընըզ ազգամասութիւնա իթաաթի՝ խոպ, վէ չունուն պունուն թէշվիզ վէ թահրիքէյլէ ամէլ ու հարէքէթի իթմէքլիկէ, պիր սուրէթի մանէվիյէտէ քէնտույի մէճպուր գըլմըշ օլտուղունտան, տայիմա պէօյլէ չարբըզ իշլէրէ էլ աթմագտա, վէ միլլէթիմիզ իչին զիեատէսիյլէ նագիք սաեըլան պէօյլէ պիր վագըթտա, տայիմա քիւշիւք տիւշմէքտէ, վէ տօլաեքտան խալգըմըզընն մատտի վէ ալէլ խուսուս մանէվի զարարընը մուճիպ օլմագտա տըր։

Մառազլահ, էկէր տէվլէթլէր, էսկի կիտիշլերինի վէ էսկի ուսուլ ու նիզամլարընը, վագթ ու իհթիեաճ իլէ պէրապէր տէյիլթիրմէյիպ տէ, հալի աթիգինտէ պագը գալմալարը էսասը գապուլ վէ ճայիզ կէօրիւլճէճէք օլսա, շիմտի՝ մալիք օլտուղումուշ մէսէնիյէթի եէրինէ պէտէվիյէթին հիւքմ իտէճէկի, վէ պինաէն ալէյհ պիզիմ գալբաֆ գօեուպ վէ շագիրը կիյինմէմիզին, վէ բաթրիգխանէմիզինտէ պիր էսիրլիք մէրքէզի հալի քէսպ իտէճէկինտէ չիւրհէ եօգ տուր։

Պէօյլէ շէյլերտէն միլլէթիմիզէ տալա զարար կէլմէզ, վէ հաթթա, մէզքիւր իլմու խապէրլերտէ, բաթրիգխանէնին միւհրիւ պուլունմասը պիլէ ֆազլա պիր շէյ տիր, միւսավաթ բուհունա գարշը տըր, տուա իթմէքլիյիզ քի, էօյլէ միլլէթճէ ֆարգլար վէ խմթիեազլար պիր սաաթ էվվէլ պիթիթին պիթիթին գալաբըլըբն տա պիզտէ թէքմիլ հիւրը օլալըմ։

ԻԼԱՎԷՑԻ ՄԱԼԻՄԱԹ

Կէչէն ճումա իրթէսի նիւսխէ-միզատ, Գալաթա քիլիսէսի ագաբընտան պիր խանը պա մուգէվէլէ իքի սէնէ իչին խսթիճար էյլէմիշ օլան քիմէնէյէ, օրանքն Կարաճոյ Հագարարճութիւնը թարաֆընտան զուհուրա կէլմիշ օլան վէ աառապէթ ու հագգանիյէթի, վէ ինսաֆ ու մէրհամէթին, վէ նիզամաթ ու չէրիաթքնտա խարիճինտէ պուլունան ճէպր ու էօրֆիւ պիլաիրմիշ իտի։

Միլլէթիմիզ զաղէթալարընտան պիր գաչարը, մէզքիւր մէսէլէյէ տայիր պիր գաչ լագբրը սէօյլէմէքլէրի սբրատա, հէմ միւպալա-

զալը կէօրիւպ վէ հէմ տէ Բաթ-րիգխանէյէ միւրաճաաթ խիրմէ-միշ տիր զանն իթմիշլէր տիր. հալ պու քի իշտէ ապա միւպարագա օլ-մաեբպ, վէ Բաթրիգխանէնին տէ բէք ալէա մալիւմաթը օլտուղունու անլամագ իչին, մէղքիւր պէնտի-միզի պիր տէֆա տահա օգու�-լարընը տավէթ իթտիկիմիզլէ պէ-բապէր, շունու տախի իլավէթէն պէնան իստէրիզ քի, մէղքիւր մտա-տէտէ, օլ գատար էօրֆ վէ ճէպր իթթիմալ օլունմուշ սուր քի, զէ-վալը խանճընին ֆամիլեատը պու-լունան գատան, պիր արալըգ, եա-նի զուհուրա կէլմէ.քտէ օլան կիւ-րիւլթիւլեր հէնկեամընտա, զիհա-տէսկյէ սիւչարը խէվֆ ու հէյ-ճան օլտուղունտան, տէօրթ այլըգ համլինի վազ իթմէ.քլիք ֆէլագէ-թինէ տախի ուղրամըշ տըր։

Պիզ, էօյլէ օրթալըգը եայդարա-եա վիրէնլէրտէն օլմաեբպ, իլլա ա-պըլ էսասը մատտէյի թութարագ, անճագ լաղըմ կէլէն տամարա նէշ-թէր վուրանլարտան օլտուղումուղ-տան, վէ մէղքիւր պէնտի եաղտը-ղըմբղտա, պունու տախի պիլմէ.-տէ իտիք իսէ տէ, թէֆթիշի վէ խս-պաթը կիւճ վէ քիւֆէթլի պիր չէյ օլտուղունու պիլտիկիմիզտէն, իշա-ըընա չօգլուգ լիւգում կէօրմէմիշ իտիք. իմտի, մէղթիւր ղաղէթա-լարընը, ումում վէ ֆուգարա մէն-ֆաաթը նամընա օլարագ, պու նօգթալարը տախի անլաեբպ թահ-գէդ իտէրէ.ք, պիրա միւտահէնէ հագդգաթի հալի պիտիրմէ.քլիկէ հիմմէթլէրինի արզ-ու վէ տավէթ ի-տէրիզ։

Շունու տախի ունութմաեբզ ի-յարա քի, ղաղէթաճլարըմզը հէ-նուզ Քիլէճի Վարդան աղանընն ի-չինի ունութմուշ օրմանըդան պաշգա տահա էմնալի նիչէ քէյ-ֆիլէթլէրտէ պիրմէ քաէտիրլէր, վէ ինարա նիսպէթլի, պու խան մէ-սելէսի, էօյլէ ինանըմտաեաճագ մէրթէպէտէ պիւյիւ.ք պիր չէյ տէ-յիլ տիր։

ՕԼՄԱՏԸ ԲԻԼԱԿ, ՉԷՎԻՐ ԼԱԲԱՆՍ.

Կէչէնտէ, Արզումանեան Ստեփան վարդապետին, Մօսգուալը սահիպ սէրվէթի միւսիւ Անանօֆուն քիւ-ֆիւ.ք օղլունուն պուրատա կէլէրէ.ք, վէ ի.քի էվլատ սահիպի օլտուղու հալտէ վէֆաթ իթմիշ պուլունան էօղ պիրատէրինին զէվճէսինի տա-խի պէրապէր կէթիրէրէ.ք, պու-բատա, մէրգում վարդապետէ 150 –200 լիրա վիրտիկի, վէ մէրգու-մուն էլէյլէ պսակ խիլտիկի, վէ պատէհու մէրգում վարդապետին կրօնական ժողովա կլտրիպ տէ, շու-քիլիսէ.յէ մուղայիր պուլունան հա-ըէ.քէթինին վիճանընը թաշլամագ-տա օլտուղունու իսթաբ վէ իգ-բար իլէ, լաղըմ կէլէն ճէզա վէ ապաշխարանքը չէ.քմէ.քլիկէ հաղը-պուլունտուղունու խապէր վիրտի-կի, վէ պունուն իւզէրինէ մէրգու-մուն Քրիչէ կէօնտէրիլտիկի, վէ պատէհու մուղուսի հալ թէֆթիշ վէ թահգէդ դէլընտրդատան սոնրա կարգը ալընբպ վէ սագալը թրաշ իթտիրիլտիկի, վէ հաթթա, պսակ պէտէլի օլտուղու հալտէ ալընը օլ-տուղու մէպլաղընտա, միլլէթճէ պիր խայրաթ մահէլլինէ իհտա օ-լունմագ իւզրէ, պի զայրի հագ-դէն էլինտէն ալընտըգը, կէրչի պտա-տէֆաթ զաղէթալարտա եաղըմը, վէ պաղը զաղէթալար թարաֆընը-տան, մէրգում վարդապետին կար-գընին ալընմասընը զաղէթալարտա ըէսմէն իլան իթտիրիմէսի էհէմ-միյյէթինի, բաթրիգխանէյէ իս-թաբ վէ իմա իթմիշլէր իսէ տէ, բաթրիգխանէ, քէնտի տտէթի գատիմէսինտէ պէր գարար գալա-բագ, եանի զաղէթալարընը եաղ-ըզլարընա ասլա էհէմմիյյէթ վիր-միյյերէ.ք, մէղքիւր հիւքմ ու գա-բարընը իլան իթտիրմիշ իտի։

Պիրտէ, հէր նասըլ իսէ, մէր-գում վարդապետ, զաղէթալարընը եաղըզլարընա կէօրէ, Հասուն-եան էֆէնտի հաղրէթլէրիյլէ միւ-խապէրէ.յէ կիրիշտի.քտէն, վէ լաղըմ կէլէն թէտապիրի տիւշինտիւ-տէն սոնրա, պիրթագրիպ Քրիկ-չին մուհանէ թարաֆընտա.քի բէն-ճէրելէրտէն աշաղը ինէրէ.ք, վէ պաշընտա էվվէլինտէն հաղը ի-տիրմիշ օլան Դաթօլիք վարդապե-տի գալաբալընը կէչիրէրէ.ք, ֆիրար իթտիկի, վէ Հասունեան հաղրէթ-լէրի թարաֆընտատա, եինէ վար-պապետ սըֆաթը.յլա գապալ օ-լունտուղու, քէզալի.ք զաղէթալար-տա օգունմուեա պաշլար պաշլա-մագ, Կրօնական ժողով թարաֆըն-տանտա, շու ամթիտէթի իլանընն նէշր իթտիրիտիկի կէօրիւմիշ տիւր։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

Ազգային Կրօնական Ժողովն Ար-զումանեան Ստեփան վարդապե-տին քանի մ'ամիս առաջ ապօրի-նի պակադրութիւն գործած ըլ-լալը լսելով, և ստուգելով որ նոյն պսակադրութիւնը Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ հա-կառակ է, լուծեց զնա բնաւին ի քահանայական կարգէն ի Նիսա թթ. 29 Հոկտ. 1879, և որոշեց դասել յայսմհետէ ի շարս աշխարհակա-նաց, ընդ ամին և պատշաճ հա-մարեց իւր այս վճիռը պաշտօնա-կան ծանուցմամբ հրատարակել ի բովանդակ ազգային լրագրս ի գի-տութիւն և ի զգուշութիւն ժողո-վրդեան թէ՝ Արզումանեան Ստե-փան վարդապետ չէ այսուհետև եկեղեցական, այլ աշխարհիկ ոա, ուստի չունի նա իշխանութիւն քա-հանայագործել յեկեղեցիս, ի տու-նս և ո՛չ այլուր, և ո՛չ իսկ զրկել այսուհետև զ.քեմ եկեղեցական։

4 դեկտ. 1879 (Ստէր+)

Աճապա նէ՞ հիւքմէթէ մէպնի տիր.քի, մէղքիւր իլան, զաթէն եվվելճէ նէշը իթտիրիմէ.ք իգթի-զա իթտի.քտէն պաշգա, զաղէթա-լար տախի, էհալի նամընա օլա-րագ թալէպ վէ իտտաա իթմիշ օլ-տուգլարը հալտէ նէշը իթտիրիլ-մէ.յլպտէ, մէրգում ֆիրարէ նիւզ թութտուգտան սոնրա իթտիրիլ-միշ տիր։ Նէ.յթան ալընն կիւնահ-լարընը էմմա, սէպէպսիզ հիչ պիր չէ.յ օլմազ, պէսպէպլի պու իշտէ տախի գալբագ զայրէթի չէ.քիկ-րէ.ք, մէղքիւր հիւքմ ու իրամ, արատան պիր վագթի կէչտի.քտէն սոնրա չիրիտիւմէ.ք տիւշինիլ-միշ իսէ տէ, արթըգ մէրգումուն գաչմասը իւզէրինէ, նէշրինճէ մէճ-պուրեյյէթ հասըլ օլմուշ օլմալը տըր։

Հաթթա պու շիւպհէսիզի, պիր խուսուս տախի թասարիգ իթմէ.ք-տէ տիր, չէօյլէ.քի, մէրգում վար-դապետին ճիւնհասը բուհանի օ-լուպ, վէ բուհանի ճէզա օլարագ տախի կարգը ալընագդատան վէ սա-գալը թրաշ իթտիրիտի.քտէն սոն-րա, արթըգ Քրիչտէ սագլանըլ-մասընա հիչ պիր հագդ, հիչ պիր մէնֆաաթ, վէ հիչ պիր մէճաու-ռիյյէթ պուլունմասըզը հալտէ, եինէ օրատա սագլանըլմըշ տըր, վէ թէճճիւպ օլունճագ պիր եէրիս-տէ չու սուր.քի, մէրգումուն գաչ-մըշ օրմասը իչին, զաղէթալարտա էսէրի էսէֆ կէօրիւմէ.քտէ տիր. հալպուս.քի պիրճէ ասլա էսէֆ օ-լունճագ պիր չէ.յ տէ.յիլ տիր, պիրի կէլիր վէ տիկէրի տէ կիտէր իսիշ, օնատնէ հասըլ օլուր, պուն-լարա ատէթա է.յլենճէ նաղարը.յ-լա պագբլտա ճայիզ տիր։

Շիմտի շունու պիրմէյիզքի, մէր-գումուն ալմըշ օրտուղու 150 եա-խոտ 200 լիրա նէրէտտէ գալմըշ տըր։

ԱԶԴ-Ք

ԴՊՐՈՅ

ՊԱՏԱՆԵԱՑ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՀԱՄԱՐ

Նպատակ դպրոցի։

Բաւական ընդարձակ կերպով ուսմունք աւանդել Երիտասարդաց որք կը փափագին դասատու կամ վաճառական ըլլալ։

Պայմանք։

1. Տասնուերկու տարեկանէ վար տղայք չեն ընդունուիր։

2. Աշակերտք որ աղէկ վարք ու բարք չեն ցուցներ, չեն կրնար կե-նալ դպրոցը։

3. Հասարակ ուսմանց համար պի-տի վճարուի ամիսը կանխիկ մէկ մէճիտ, և բարձրագոյն ուսմանց համար՝ մէկ ու կէս մէճիտ։

Ուսման դասերը։

1. Հասարակ ուսման. Կարդալ գը-լել, Շարադրութիւն, Թուաբա-նութիւն, Աշխարհագրութիւն, Հա-յերէն և Տաճկերէն Քերականու-թիւն, եւ Հանապազօրեայ դաս Սուրբ Գրոց բոլոր աշակերտաց հա-մար։

2. Բարձրագոյն ուսման. Այճէպրա, Երկրաչափութիւն, Տոմարակալու-թիւն, Պատմութիւն, Մարդակազ-մութիւն, Աստեղագիտութիւն, Բը-նագիտութիւն, Հայերէն, Տաճկե-րէն, Անգղիերէն եւ Գաղղիերէն լեզուներ։

Ըստ մասնաւոր կարգադրութեան Հոգաբարձուաց, Երիտասարդք որ չեն կրնար կենալ բոլոր օրը, դա-սատուութեան կրնան գալ դպրոց ո-ըոշեալ ժամերը։

Ուսման ժամերը Ալֆրանկայ 9էն մինչեւ 12, եւ 1 էն մինչեւ 4 պիտի ըլլան. մէջ տեղը մէկ ժամ պարապոյ ժամանակ պիտի տրուի։

Աշակերտաց համար հարկաւոր գրեանք պիտի տրուին որչափ հը-նար է ամէն գնով։

Եթէ բարական թուով աշակերտք գտնուին, պիտի բացուի նաև (չա-բաթը չորս անգամ) գիշերուան դպրոց մը երիտասարդաց համար որ ցարեկը չեն կրնար գալ։

Այս գիշերուան դպրոցին հասա-բակ ուսմանց համար պիտի պա-հանջուի ամիսը կանխիկ մէկ քա-ռորդ մէճիտ, և բարձրագոյն ուս-մանց համար՝ կէս մէճիտ։

Դպրոցին տեղն է Ֆինճանճըլար Եօղուշու, Իպրահիմ փաշա ճամի փողոց, թիւ 1 տունը, Ամերիգայ-ւոց Դրատան եանն։

Դպրոցը պիտի բացուի 10/22 Դեկտեմբեր 1879։

Տնօրէն դպրոցիս
Պատ. Մ. Հ. Հէյդօզ

Հոգաբարձուք դպրոցիս
Պատ. Սիմոն Խ. Հ. Իւթիճեան
» Աւետիս Կ. Բ. Ասատուրեան
» Ճ. Վ. Վուտա
» Ճ. Օ. Պարօղ

Հրամանաւ Բարեշնորհ սրբազան Պատրիարք հօր մերոյ, Դեր. Տ. Մաղաքեա Ծ. վարդապետ Օրման-եան յառաջիկայ կիւրակէ օր՝ որ է 9 դեկտ. Ս. պատարագ պիտի մա-տուցանէ ի Մայր եկեղեցւոյն Գում-Գաբուի։

Արդ՝ ներկայիս կը ծանուցուի ի գիտութիւն բարեպաշտ Ազգայնոց մերոց։

1879 դեկտեմբեր 5
ի Թաղ. խորհրդարանի
Մայր եկեղեցւոյ

Ըստ որոշման վերջին ընդհանուր ժողովոյ՝ Արուեստաւէր ընկերու-թիւնը նիստ ունի յառաջիկայ դեկտ. 9 կիւրակէ օր։

Կը հրաւիրուին բոլոր ընկերներ-կայ գտնուիլ Օրթագիւղ սրբոյ Թարգմանչաց վարժարանը ժամ 7ին։

Ընդհանուր ժողովոյ
Ատենադպիր Ատենապետ
Յ. Յ. Պարոնեան Մ. Թորոսեան

5 դեկտ. 1879
Կ. Պոլիս

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(30)

—

—Ժա՛գ, Ալլահ աշէքնա, վէ սէվ-գիւլու դբդրմբդան նամընա օլուն, պիզ իւզէրինէ կէլէրէ.ք, ըէճա ի-տէրիմ սիզ, պանա աֆվ իսթնիզ։ Դբրար իսէրիմ քի, Թութտուղում հարէ.քէթ, զայիֆլիք.ք իտի, վէ պու-ունտուղումուզ շու սաաթտա զա-յիֆլիկն պիր ճինաեէթ օլտուղու-նու պիլիր իսէ.մ տէ, նէ՛ չարէ.քի գատան ըմ, վալիտէ.յիմ, վէ իշթէ գունլար, պէնիմ էօզիւրլէրիմ տիր-էր։ Միւթթասըֆ օլտուղում ա-էբբրբզճա գօրգուլարը իղալէ իթ-մէլի իտիմ, ֆագաթ չիմտի օլ պապ-ա էսէֆ իտէրէ.ք, պունտան պէօյ-ա գօրգուլարը տէֆ իտէճէկիմէ էօզ վերիրիմ։ Սիզ, հէմ պիր դրէ.քսինիզ, հէմ տէ պիր ֆամիլ-եանընն պիւյիւկիւսինիզ։ Սիզ պէ-իմ էֆէնտիմ վէ սահիպիմնինիզ, գուվվէթ վէ ագբլ սիզտէ տիր։ Պի-տէն ալէյհ, քէնտի միւբատրմը, ալալիմի վէ ճանըմը, սիզնն միւ-էպպիր էլլէրինիզէ թէսլիմ իսէ-իմ։ Իմտի, գավի վէ քիւսթախ ալըմար իլէ իլէրի եիւրիւեիւնիզ-զէ եէմին իսէրիմ քի, սիզնն իսէճէկինիզ եօլ, պէնիմ տա-նի եօլում տուր։ Ի.քիմիզ տախի գբդրմբդան սէլամէթինի խթէեօ-ուզ, ֆագաթ սիզ պէնտէն զիեա-տէ խթէեօրսունուզ։ Պու հալտէ, էֆէնտիմ, էմմ իտինիզ, պէնտէ-նիզ սիզէ իթաաթ իտէճէկիմ։ Ի՛ չ կէօրիւնիւզ, վէ պիմիշ օլունուզ քի, հէր նէ տախի եաբսանընը, պէն-տէնիզ, սիզէ, «Ի՛յ ուր» տիեէճէ-կիմ։

Միւսիւ ալ Սիմէօզ, պու սէօզ-լէրտէն զիեատէսկյէ միւթէէսիր օլարագ, տիւշէսի աեաղա գալտըը-տը, վէ մէզպուրէ.յի գուճագլաեբպ, պիր խայլի վազթի զէվճ ու զէվճէ պէօյլէճէ տուրտուգտան սոնրա,

—Ասպէթլու վէ սէվկիւլիւ զէվ-ճէ վէ պիչարէ վատիկ, տէտի, ճէ-նապը Հագդէն լութֆ ու ինատէ-թի պիւյիւ.ք օլտուղունտան, սիզէ պիւյիւ.ք պիր միւքեաֆաթ իհսան պուեուրաճագ տըր։ Իմտի, իւմիտ իտինիզ, Պլանչ, իւմիտ իտինիզ։

—Էվվէթ, էվվէթ, տէեու բէ-բէյտի մատամ տը Սիմէօզ, հէ-եէճան վէ ըիգգաթը գալպինտէն նաչի ագան, վէ եիւբէկինի պիր տէ-ըէճէ ֆէրահլանարան կէօզ եաշ-լարը արասընտա, Հագդ Թէալայի ազմիշչան հաղրէթլերի ատիլ վէ մերհամէթլի տիր, վէ էվլատըմզը պիզէ պրագաճագ տըր։

Ֆէրատատ կիւն տիւշէս սա.քին, վէ հէման մէորուբ հալտէ կէօրիւն-տիւ։ Վագատա հէնուզ պաղը քէ-տէր վէ էյէմ ֆուրթունալարը, մէրգումէնին տէրոնի գալպինտէ իճբայլ հիւ.քմ էյլէմէ.քտէյէր իտի իսէ տէ, հիչ տէ.յիլ իսէ, մէզպու-ըէ անլէրի, գահրամանէ պիր շէ-ճաաթլա հրթղ իտէպիլմէ.քտէ, վէ եիւզիւնտէ, մէղքիւր տախնի իգ-տիրապլարտան հիչ պիր էսէր կէօ-ըիւլմէմէ.քտէ իտի։

Եէվմի մէղքիւրտէ, էօյլէ թաա-մընտան սոնրա, Մ. տը Սիմէօզ, թասավվուրունը, եանի պարօն տը Քէրժանա վիզիթա վիրմէ.քլիկի մէվ-գէ.յի իճբատէ գօյմագլըզը տիւշուն-տիւ։ Պինապէրին, սալթանաթ ա-բապալարընտան պիրիսինէ տէօրթ պէ.յիկը գօչուլմասընը, վէ սէ.յիս-լէրինին իւնիֆորմալարընը կիյնմէ-լէրինի էմմ իթտի։ Քէնտիսի տէ, կիւեա Վէբսայտա, օն պէշինճի Լաւի գրալընն հուգուրունա չըգա-ճագ տըը կիպի պիր սալթանաթ էլ-պիսէսի կէյնտի։ Միւսիւ տը Սի-մէօզ, պուլունտուղու տարաթ վէ սալթանաթ տէվրինտէ, էյլիկինի կէօրմիւշ օլտուղու, վէ տիկէր էյ-լի.քլեր թալէպ իթմէ.ք նէեէթինտէ պուլունտուղու զաթ հագդգնտա, պունտան տահա պիյիւ.ք իլթիֆաթ վէ իհթիրամաթ օլամազ զանն իթ-մէ.քտէ իտի, վէ պու խուսուստա հագդգ տախի վար իտի։

Թէտարի.քեաթը մէղքիւրէ խի-թամ պուլուպ, Մ. տը Սիմէօզ տա-խի, զէվճէսիյլէ քէրիմէսինի գու-ճագլաեարագ, մէզպուրէլէրտէն այրըլմագ իւզրէ իլքէն, պիրտէն պիրէ արապա գաբուսունուն չագ-չաղը չալընաը, վէ պունդն վուրու-լուշու թարզընտան, մուհիմ պիր վիզիթա իշարէթի օլտուղու անլա-չըլտը։ Հէման այնի վագթտա մէղ-քիւր գաբունուն ի.քի գանատլարը աչըլարագ, գէր բէնկի վէ գու-սուրտուգ ի.քի պէ.յիկը գօչուլու միւ-քէլլէֆ պիր արապա, հավլինին գումրուղու իւզէրինտէն կէչտի, վէ տիւգ տը Սիմէօզիւն արապասը եա-նընտա տուրտու։

Իչէրի կիրէն արապանընն սէ.յիս-լէրիյլէ Սիմէօզ ֆամիլեասընընն խըզ-մէթ.քեարլարը միեանընտա պաղը սէօզ թասանի օլունտու, վէ մէղ-քիւր ֆամիլեանընն խըզմէթ.քիրէրին-տէն պիրի, քիչիւ.ք սալտնա սէյիր-թէրէ.ք,

—Աճապա մատամ տիւշէս, միւ-սիւ պարօն Լիւ.ք տը Քէրժանը գա-պուլ պուեուրուրլար մը, տեեու սիւալ իթտի։

16

ՊԻՐ ԱԳՏԸ ԻԶՏԻՎԱՃ ԹԷԲԼԻՖԻ

Մատամ տը Սիմէօզ, իլ.ք կիւն.քի ագչամտան պերի իտի.քի, հիսա-եաթը մախսուսէսինին թասալը սե-տասը.յլա պիլա ֆասլա տէրունէն ի-չիթմէ.քտէ օլտուղու մէղքիւր Քէր-ժան իսմինի, պու տէֆա խըզմէթ-քեարլարընտան պիրի թարաֆըն-տան իշիտինճէ, տէհշէթլի սուրէթ-տէ բէնկի ոօլտու, վէ իւզէրինէ պիր ֆէնալըգ կէլմէ.ք իւզրէ պուլուն-տու իսէ տէ, միւրատընը շիտտէթ ու սէպալթը սահէսինտէ, իշ պու-սիրինճի հէեէճանընա տէրհալգա-լէպէ իթտիկինտէն, զէվճի վէ ք-ըիմէսի թարաֆլարընտան ֆարգբ-նա պիլէ վարբլամաը։ Պատէհու մէզպուրէ տիւշէս, դասի պիր սէ-տա իլէ,

—Միւսիւ պարօն տը Քէրժանը գապուլէ հաղբրիմ, քէնտիսինի աս-լա պէ.քլեթմէ.յինիզ, տէտի։

Պու էմր իւզէրինէ խըզմէթճի տի-շարը չըգաը։ Միւսիւ տը Սիմէօզ իսէ, քէնտի քէնտինէ,

—Պէն քէնտիսինէ կիթմէզտէն էվվէլ, պարօնուն պուրատա կէլիշի պիւսպիւթիւն պէնիմ թասավվու-ըումա գարշը օլտու. տօղրուսու պիր ան էվվէլ գբմբլտանբպ, տիւն-տէն մէրգումուն նէզտինէ կիթ-մէլի իտիմ, տէտի, վէ տէրհալ միւ-սաֆիրինի խթիդպալ իթմէ.ք իւզ-ըէ, քիչիւ.ք սալտնու թէբ.ք իթտի։

Սալտնուն գաբուսու մէրգումուն արդասընտան գաբանընը դարան-մազ, տիւշէս ծանը գուճագլատը, վէ մէզպուրէ.յի էօյլէ պիր մուհապ-պէթի չէտիտէ իլէ եիւբէկինտէ սբգաբ.քի, մէրգումէ պունտան տօլայը պիր տէրէճէ թէճճիւպ ի-տէրէ.ք,

—Սէվկիւլիւ վալիտէճիյիմ, տէտի, նէ՞ իչին պէնի պու գատար գուվ-վէթլէ գուճագլաեօրսուն։ Շու հա-լինէ պագբլբրա, պէնտէն պիր միւատէթի մէտիտէ իչին ուզագլա-նաճագսընը, եախսա հագդգնտա պիր մուխթարա գօրգուսու վար

500 ՎԷ 207, ՊԷՅՕՂԼՈՒ ՏՕՂՐՈՒ ԵՕԼ

Ճ. ՊԷՅՔԸՐ

500 ՎԷ 207, ՊԷՅՕՂԼՈՒ ՏՕՂՐՈՒ ԵՕԼ

ՄԻԻՄԻՒ Ճ. ՊԷՅՔԸՐԸՆ ՊԷՅՕՂԼՈՒՏԱ. ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ. ՔԵԱՑԻՆ ՄԱՂԱԶԱՍԸՆՏԱ. ԽԱՆԷԷՇԵԱՍԸՆԱ. ՎԷ ԵՕԼՃՈՒԼՈՒՂԱ. ԷԼԶԷՄ ՕԼԱՆ ՇԷՑԼԷՐԷ

Գարեօլալար, Եաստըգլար, Եօրկանլար, Հալըլար, Պանեօլալար, Զարշաֆլար, Սու ֆրա պէզի վէ Բէշկիրլէր, Զաթալ, Պըչաղ, Մագաս, Զատըրլար, Օրտու Գարեօլալարը,

ՏԱՑԻՐ ՏԱՑԻՄԱ. ՀԱԶԸՐՏԱ. ՊՈՒԼՈՒՆՈՒՐ, ԵԱՆԻ

ԼՕՆՏՐԱՏԱ ԶԻԲՍԱՑՏ ՃԱՏՏԷՍԻՆՏԷ

ՄԻԼՔ ՍԹՐԻԹ ՆԱՄ ՍՕԳԱԳՏԱ ՆՈՒՄԷՐՕ 35

ՄԱՂԱԶԱՏԱ ԻՏԽԱԼՍԹ ԳՕՄԻՍԻՕՆՈՒ ՄԷՄՈՒՐՈՒ

Սաանտալիէլէր, Հավա իլէ շիշիրիմիշ եւ-ուգ եաստըգլարը. Սու-ֆրալար, Իչինէ սու կէջմէզ չարշաֆլար, Զանթալար, Ամթ թագըմլարը, վէ Բօրթմանեթօլար վէ այիրէ,

ԻՍԹԱՆՊՕԼ Ճ. ՊԷՅՔԸՐ

ՃՕՐՃ ԲԷՐՍԸՎԱԼ ՊԷՅՔԸՐ

ԼՕՆՏՐԱ Ճ. ՊԷՅՔԸՐ

ԻԼԱՆԱԹ

ՏՕԳԹՕՐ ԻՍԿԻԵԱՆ

Կէյէնկէրտէ, Ամէրիգատա շաեանը իֆԹիխար օլահագ սուրէթտէ իմԹիհան վէրտիկինի, վէ եագընտա պու Թարաֆա ավտէթ իտէհէկինի պէեան իյլէտիկիմիզ Մարշալը ՏօգԹօր Իսկիեան էֆէնտի, չէնտմահ ագտէմ ավտէթ իլէ՝ կիտիպ Անատօլունուն պաղը Թարաֆլարընտա իճրայի սէյեահաթ իԹտիքտէն սօնրա պու կիւնլէրտէ պուրաեա կէլէրէք ագտը իզտիվաճ իԹմիշ, վէ իճրայի սանաթա գարար վիրմիշ օլտուղունտան ճումաա իրԹէսի վէ բազար կիւնլերի Պէյօղլունտա Սագըզ աղաճընտա վագը 97 նիւմէրօլու խանէսինտէ էօյլէյէ գատար խայրաթ պագաճագ օլաուղու կիպի, հէր կիւն Պէյօղլուտա ճատտէյի քէպիրտէ վագը միսիս Ծաննի էճզախանէսինտէ սատթ 7 տէ, վէ ԻսԹանպօլտա Եէնի ճամիտէ վագը Ալլահվէրտիեան էճզախանէսինտէ տախի, սաաթ 8 տէն 11 է գատար խասԹալար գագուլ իտէճէք տիր։

ՏօգԹօր Իսկիեան էֆէնտինին, իպրաղը հազագաթ վէ ինսանիյյէթ իլէ, քեաֆֆիյէի քէնտույէ միւրաճաաթ իտէնլէրի մէՇուն իտէճէկի մէէմուլի գալիտէն տիր։

ԹԱՓՈՒ ՍԷՆԷՏԻ

Պու կիւնլէրտէ, պուրատա զաթըն պէրի լաքի գըԹա Թաբու սէնէտի պուլմաշ օլուպ, վէ անլաշըլտըղընա կէօրէ սահիպի, Էրզրում քէյլէրինտէն Խաչօ Նամ քիմսէսինէ օլտուղունտան, սկվալ Նէվինտէն օլտրագ պիգէ թէլիմ իԹմիշ, վէ իլան իԹմէմիզի Թալէպ իյլէմիշ տիր, իմտի, մերզումու պ'էլէն վէ Թանեան վարիսէ, սէվապ նա խապէր վիրէրէք մաԹպաամըզա իրսալէ հիմմէԹինի ըէճա իտէրիզ։

Ալէա վէ պիրինճի նէվինտէն Այվալըգ վէ Իզմիր վէ Սագըզ մաստիգ պարը վէ իմպիքտէն չէքիլմէ բազագը իտիմիս բազըլարը, վէ սայիր Եվրօպա մէչրուպաքը, միւհրիս չիչէկեր տէրուինտէ օլտուղու հալտէ. Պաղչէ գաբուսունտա կիմիրիք դարշըսընտա վագը պուղտայէը խանընտա 8 նիւմէրօլու տէբուՀԹօ մաղազասընտա, էհվէն ֆիեաթ իլէ ֆիրուրթ իտիլմէքտէ օլտուղու, վէ իշԹիրասընա արզուք չպուլունան զէվաքընա մէՇուն օլաճաղընտան չ ուբէհէպ պուլո նտուղու իլան օլունուր։

Թիմիքէն Թէֆվիզի մուդԹէզայի իրատէյի սէնիյյէտէն օլան արազիաէն Պաղտատ սանճաղը տախիլինտէ Բախվանիեէ մուգաթասը, 6205 լիրայի Օսմանի մուաճիլէ իլէ մահէլի թալիպի իհտէսինտէ օլտուղու, պու կիւն սաաթ օնտա գարարտաատի չէքիլէ էք, էօնիմիւզտէքի բազար իրԹէսի կիւնիւ ԹէֆՎիզի գաթիսի իճրա իտիլէճէկինտէն, պունա Թալիպ ղանլարընը միւթահիտ էէ՝ յէ պէրապէր, եէվմի միզքիւրտէն իքի կիւնէ մուգատտէմ խազինէտ վարիտաթը ումումիէէ մուհասէպէսինին իհալէ օտասընա միւրաճաաթ իյլէմէլէրի լաղըմ կէլէճէկի իլան օլունուր։

6 Ռեանունը էվվէլ, սէնէ 293 Մ.

Մուրատ օղլու Յակոբ էֆէնտինին հալիէսի Հօրոբիք հանըմը, Բիզա բաշայի մէրհումուն մախտումի իզզէԹլու Ալի պէյ զիմմէԹինտէ, Իսկիւտար մէրքէզի պիտաեէթ մահքէմէսի հուգուգ տայիրէսինտէն վէրիլէն պիր գըԹա իլամ մուճիպինէճ, մահքիմիպիհ ալաճաղը օլան մէպալիղին Թէսվիեէսի զըմնընտա, միրի միմաիլէյհին Գատը գարիեէսինտէ Միւհիւրտար պաղընտա վագը պիր խանէ վէ պաղչէտէ օլան եէտի հիսսէտէ պիր հիսսէսինին ֆիրուխԹի մուգարրէր օլմաղէ, Թարիխի իլանտան օն պէշ կիւն, եանի մուհարրէմ իլ Հիրամը օն սէքիզինճի կիւնիւ միւղայիտսինէ միւպատէրէթ օլունաճաղընտան, իշԹիրասընա Թալիպ պուլունանլարը, մահքէմէյի մէզքիւր իճրա մէմուրիեէթինէ միւրաճաաթ իյլէմէլէրի։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ.

ԿԱՐԱՊԵՏ Ճ. ՓԱՆՈՍԵԱՆ

ՏՕԳԹՕՐ Ճ. ԱՆԱՆԵԱՆ

Պողազ եանի խանչէրի, պուրունվէ գուլաղ սինիր խասԹալըգլարընընը խուսուսի հէքիմի պուլունան ՏօգԹօր Անանեան էֆէնտի, պու տէֆա խանէսինի տէյիշԹիրէրէք, Պէյօղլունտա Շիշլի սօգաղընտա վագը 18 նիւմէրօլու խանէյէ նագլ իԹմիշ օլտուղու կիպի, Բազար, Զարշէնպիհ վէ Ճիւմաա կիւնլէրի էօյլէնէ գատար, վէ հէր կիւն տէ ագշամ իւզէրլէրի, խանէսինէ Թէշրիֆ խտէն խասԹալարը գագուլ իյլէտիքտէն պաշգա, Բազար իրԹէսի Սալը, Բէնճշէմպիհ, վէ Ճիւմաա իրԹէսի կիւնլէրի տախի ԻսԹանպօլտա Եէնիճամիտէ ԲօսԹախանէյի ամիրէ գարսընտա վագը Ալլահվէրտիեան էճզախանէսինտէ պուլունմագտա տըր։

15

LE REPRODUCTEUR

Բըբրտաիւքթէօր, եախօտ հէր կէօնա քեաղըտ իւզէրինէ եագըմըշ օլան պիր իպարէնին 10 տագըգատա 100 ատէտ գօրեասընը ալմագ իչին եէնի պիրիճատ։

Զիրքիւր բիա, վէ ֆիեաթը ճարի վէ սայիրէ չ՝ բարմագ իչին հէր պիր Թիւճճար մաղազասընա լիւզումի օլան իշ պու ալէաթ զաեէթ էհվէն օլուպ եալընըզ Բարաքէօյտէ էնվայի ճինս սեագ գապը Թիւճարը միսիս ՏԻԱՄԱՆՏԻՍ ԵՕՐԿԻՍ ՏԻՍԻՆ 5 նիւմէրօլու մաղազասընտա սաԹըլը աԹիտէքի ֆիեաթ իւզրէ։

Ն. 1. . . ֆր. 7 | Պէրապէրինտէ պիր
» 2. . . » 14 | չիչէ տէ միւրէքքէպ
» 3. . . » 28 | վիրիլիր։

Խարիճտէն պիր չիչէ միւրէքքէպ ալանլար 1 ֆրանգ վիրմէլի տիրլեր։

ՀԱՄՊՈՒՐԿ ՎԱԲՕՐ ԴՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Համպուրկտան Սթանպօլա վէ Օսէստաեա տօղրուտան տօղրուեա վաբօր իշլէթտիրէն միսիս Բօպէրթ Մ. Սլօմանընն վաբօր գումբանեասընընն իլանը տը։

1880 սէնէսի մարտ այը պիրինճի կիւնինտէն իԹիպարէն, հէր այըն իլք հաֆթասընտա, ԻսԹանպօլա վէ Օսէստաեա կիԹմէք իւզրէ համպուրկտան պիր վաբօր հարէքէթ իտէճէք տիր։

Եօլճու վէ էշեա ֆիեաթը հագընտա քէսպի մալիմատ իԹմէք իչին, Գալաթատա Գարանթինա սոգագընտա 9 նիւմէրօլու մաղազատա գումբաեանընն աճէնթի միսիս Հէրման Հէլպինկէ (HERM. HELBING) միւրաճաաթ օլընմասը։

ՏՕԳԹՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

ՏօգԹէօրու միւմարէյ, սապըգը վէճճ իւզրէ, եալընըզ ֆրէնկի վէ պէլ սօսագլուղու, վէ ումումա ալէաթը Թէնասիլիեէեէ (ծննդական գործարանայ վերաբերեալ), վէ իտրար եօլլարընա տայիր խասԹալըգլարա տիւչար օլանլարընն էմրի Թէտավիլէրի իչին, հէր կիւն սաաթ տէօրԹտէն օնա գատար, Պաղչէ դալուսընտա Համիտիյէ Թիւրպէսի սդրասընտա վագը 32 նիւմէրօլու Սինաբեան Վիչէն էֆէնտի էճզախանէսինտէ, վէ բազար կիւնլէրի տախի, Պէյօղլունտա Թարլապաշը ճատտէսինտէ վագը 117 նիւմէրօլու քէնտի խանէսինտէ, քէյֆիսզլէրի գագուղ իԹմէքտէ տիր։

ՁԻՄԷՆԹՕ

Պաղչէ Գաբուսունտա Համիտիէ իմարէԹի իԹԹիսալինտէ 15 նիւմէրօլու մաղազատա հէր նէվ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ ՁիմէնԹօլարընն խալիսի էհվէն ֆիեաթա սաԹըլմագտա օլտուղու կիպի, գարֆիցա, զինկօ, չելիկ, տէմիր քիւրէք, գուրշուն պօրու վէ եարմա տէմիրի պուլունմագտա տրը։

ՎԱԲՕՐ

ԱՄԱՐԴԱՆԵԱՍԸՆԸՆ ԵԷՆԻՃԻ ԹԻՆԹԻՆԻ

Ամերիկա վէ Սամսունտան Ամարդանեասընը, 2 վէ 23 նիւմէրօնա սաաթտա, 2 վէ 23 նիւմէրօնա Ամարդանեասընը։ Ամարդանեասընը Ամարդանեասընը։ Ամարդանեասընը։ Ամարդանեասընը։